

# SUBSUBSUBSUB

բարեւու եղանակ բարեւու եղանակ

Տարեկան գին կանխիկ Ղուղղուշ 100 :

Այս Լրագիրը ամեն երկու շաբթի օրերը կը հրատարակուի :  
Պօշիւն դուք քացած Լրագիրերուն Փոսթային ծախքը առնոցին չկաց է :

շահն համար չուր մը հիւտարակեց ու շոգը դիմայ վճարէ տօղին 40 փառա  
լուսից գրոց ծանուցում մը ձրի է :  
ու բան եկած նամակներուն Փօսթային ծախքը Խրկոցը դիմայ վճարէ :

## ՔԵԴԵՔԵՐԸ

## “ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ”

ՊՈԼԻՍ 5 ՅՈՒՆԻ

Ա համար ինքակալը, որ անցեաւ շաբաթ  
մայիս 20, մայրաքաղաքէս ճամբայ ելաւ, կիրակի  
առաւտօտ ժամը մէկը քիչ մը անցնելով Չանտիս խա-  
լէի նեղուցի ժէօնէ պրո-ռուն-ըսուած հրուանդանէն  
անցած ատենը այն տեղի թնդանօդները այս բա-  
րենշան անցքը բարեւեցին, այս թնդանօդին ձայնէն՝  
այն կողմերու բնակիչները իմանալով ծովիզերը  
կարգաւ շարուեցան Չանտիս խալէի հայ և յօն  
և տաճիկ և հրեայ բնակիչները։ Երկուք և կէսը  
քիչ մը տանցնելով, ժէօնէ պրո-ռուն-էն անցնելէն ձիչո-  
ժամ մը եաքը նալոր պրո-ռունին հասաւ։ և Չանտիս  
խալէին առաջը հասաւ։ Ամէն ազգի մեծ ու պլղ-  
տիկ ինքնակալին երջանիկ բարօրութեանը համար  
բարեմազթութիւն կ'ընէին։ Ինքնակալը այն տեղ-  
ները չի կ'ցաւ, շիտակ անցաւ։ Աբբունի նաւա-  
խումբին մէկ մասը, որ բարձրապատիւ ծովակա-  
լին հետ էսէի ըսլամօվ ջուրերը կը կենար, ինք-  
նակալին հետ ընկերացաւ։ Եղն օրը իրիկուան  
դէմ իլլմիրա կղզին առաջը հաօան և հն երկաթ  
նետեցին։ վեհափառ ինքնակալը այն գիշերը հոն  
անցուց բայէֆ շոգենաւուն մէջ։ և յաջորդ երկու-  
շաբթի օրը գէպ ՚ի կիրիտ ճամբայ ելան։

— Մայիս 27 ին կայութեալան հրամանաւ մեծապատիւ Խսմայիւ փաշայն Ֆրիդրիհո-Ենքան աստիճանաւ Աիւլյամանիէի քայմաքամ անուանեցաւ :

— Կատանգնուապօլսց հրդեհի գիտանցին ( Եան զն քեօշկիին ) թէպէտ պատերը վերէն վար հաստատ քարուկիր շնուռած են , և գագամին ալ կաշ պարով ( խուռ շնով ) ծած կած է , բայց պահապան ներուն բնակարանը փայտաշչեն էր . որկէց կրնար կրակ պատահելու վտանգ ծագիլ , և բոլոր շէնքին քարուկիր ըլլալը անօգուտ ընել : Ասոր համար որ ըոշուեցաւ որ այն բնակարանները ամբողջ քակուին , և անոնք ալ բոլոր գիտանցին ուրիշ մասունքներուն համեմատ քարուկիր շնուռին : Այս որոշումը արդէն ՚ի գործ գրուելու սկրսած է . յիշեալ բնակարանները պարունակող մասն ալ քառակուսի պիտի ըլլայ :

Մինչեւ որ այս շենքը լըմինայ նէ՝ որովհետեւ  
պահպանները հոս չեն բնակիր . և Աստուած պա-  
հէ , հրդեհ մը պատահելու ըլլայ նէ , նշանը տո-  
վորական կերպով այս գիտանոցին վրայ չի կրնար  
քաշուիլ . ուստի կարգադրուած է որ՝ նոյն գիտա-  
նոցին մօտերը սիւլլանիէ մզկիթին երեք շէրֆել  
մինարէներուն մէկուն վրայ քաշուի հրդեհի նշանը ,  
որ սովորական կերպով ցերեկին մէկ կարմրագոյն  
մեծ աբբէն մը , և գիշերը մեծ և առատ լուսով  
կանթեղ մը կ'ըրալ :

— Վաճառականները կամ անոնց գործակալները  
երբ կ'իմաննային, որ սեւ ծովիչն նաւ մը եկած է  
Պի-յի-չ բերեի կամ Լէնի ԳԵՆ առաջները, առանց  
սպասելու որ ասանկ նաւերը առաջ գան քառաս-  
նօրեայ զգուշութեան դիւանը՝ իրենց ասարափոխիկ  
հիւանդութենէ մը պլըշկած ըըլլալը ստուգեն, և  
անկէց թոյլոտութիւն ըլլայ բերած ինչքերնին և  
մարգերնին ցամաքը հաննելու . կամ մայրաքաղաքիս  
բնակչաց հետ հաղորդակցութիւն ընելու : Յայտ-  
նի է որ՝ այս բանիս մէկ կանոն մը չի գրուեր նէ

մեծ վիճաս կրնար ծագիլ ասկէց . և կամաց կամաց  
տարափոխիկ հիւանդութենէ զգուշանալը կը վեր-  
նար . որ այս պատմածնին՝ ասիկայ վերնալուն ըս-  
կրզբնաւորութիւն մը կրնայ ըլլալ . և ամէն մարդ-  
կը վկայէ որ այս զգուշութեամբս որքան օգուտ  
տեսաւ մայրաքաղաքս : Ուստի կառավարութիւնը  
ասոր վրայ խորհելով՝ մեծաղօր տէրութեան ար-  
տաքին գործոց տեսուչքարձրապատիւ նախարարք  
եւրոպական տէրութեանց մայրաքաղաքս նստալ  
դեսսպաններուն ծանուցական գիր գրեց . որպէս զի  
ամէն մէկը իրեն տէրութեան հպատակ եղաղ վա-  
ճառականներուն ծանուցանէ որ իրենց գործակալ-  
ներուն զրուցեն , և ասկէց ետքը այդպէս բան ը-  
նելէն զգուշացընեն : Դեսպանները ամէն մէկը  
նայնհետայն մեծաղօր տէրութեան ազդարարու-  
թեանը համեմատ ամէն պէտք եղած մարդոցը այս  
հրամանը ծանուցանելով իրենք ալ պատուիրեցին  
որ այս հրամանին գէմբքան ըլլայ :

— Առւսամու նախկին կուստոկալ մեծարք Աղեք  
ֆանաքի Վ օկորիտուէս իշխանը Առւսամու կուսակա-  
լութէնէ ելլէլէն ետքը բարձրագոյն գուռը կան-  
չուեցաւ . և հն իրեն առաջիկայութեանը՝ կա-  
սերական հրամանագիր մը կարդացուեցաւ . որով  
վեհափառ կայսրը այս երեւելի անձը Աւլահու պատ-  
ուանուն իշխան կ'անուանէր : Հրավարտակին կար-  
դացուիլը լըմըննալէն ետքը մեծարք Աղեք Փանաքի  
իշխանը բարձրապատիւ փոխարքային յայտնեց թէ  
որքան մեծ և խորին չնորհակալութիւն և երախ-  
տագիտութիւն ունի վեհափառ ինքնակալէն , որ  
բարեհաճեր է այս նոր պատիւը իրեն չնորհելու :

Ենիկէց ետքը արտաքին գործոց տեսողէ բարձրապատճեւ Ալի փաշային, և մեծազօր տէրութեան ուրիշ գործակալներուն գնաց իր շնորհակալութը և յարդութիւնը մասուցանելու :

— Մելքանիկէն տեղը ցու գաղղթերէն ժողովական լորսգրայն կը գրէն : ՈՒիւթբան մեծապատճեւ Շատու Փփաշայն, որ ուժը տարիէ ՚իմէր քաղաքին մաքապետութեան պաշտօնը կը վարէր, այն պաշտօննեն այս տարի հրաժարեցաւ : Բայց իրեն պաշտօնը վարած ժամանակը անանկ աղէկ վարուեցաւ հոն գլունող թէ մեծազօր տէրութեան հպատակ և թէ

Հւրոպայի վաճառականներուն, որ յիշեալ վաճառականները իրենց պարտականութիւն սեպեցին հրապարակաւ շնորհակալ ըլլալ յիշեալ մաքսագետէն : Ընորհակալուն գիր մը գրեցին, ամէնը միաբան ստորագրեցին, և իրենց կողմէն քանի մի պատուաւոր մարդոց ձեռօք մեծապատիւ Եուսու ֆփաշային ներկայացընելեն զատ ժողովական լրագրուն ալ իրկեցին օրինակը որ տպագրութեամբ հրատարակէ : Ասով այս վաճառականներն ալ իրենց ինկամք երախտագիտութիւնը կատարած եղան :

— Ունասագրէն եկած թուղթերը կը ծանուցանեն որ, մինչև մայիս 18 սառտիկ անձրես եկած լրւալով. Ճամբաները անանկ առլրուած են որ երժեւեկ ընելլ գրեթե բարձրութիւն անհնար է : Ուումը լիի սպարապետ բարձրապատիւ Խօմէր փաշայն՝ որուն քանի մի օրէ ՚ի վեր կը սպասուէր Անասգը մայիս 15 ին մոռա քաղաքը : Եերս մոռած ատենը մեծ հանդէս եղաւ. հօն գտնուող զինուորական ժաշաները, պէտքը, և ուրիշ երեւելի անձնագր մէկ օրուան, երկու օրուան, և մինչեւ երեք օրուան Ճամբայ բարձրապատիւ սպարապետը դիմաւորելու գացին : Օ խնուորական խորհրդապանին նաև խափահ մեծապատիւ Խամայիլ փաշայն, որ Խօմէր փաշային տեղապահութիւն կ'ընէր, մայիս 12 օրէն Ճամբայ ելեր էր դիմաւորելու : Թէպէս

բարձրապատիւ սպարապետը պատուէր խրկած էր  
իր գտալուն համար հանդէս մը ըլլայ, ոչքաղաքա-  
կան և ոչ վիճուրական, սակայն քաղաքացւոց սէ-  
րը որ ունին փաշային վրայ, այս հրամանս անդոր-  
ծադրելի ըրաւ :

Պօսնայէն նոր եկած թուղթերէն տեղեկութի  
առնելով՝ նոյն հետայն իրեն կապարձակիրներուն  
( եամբը ) մէկը ճամբար հանեց գէպ ՚ի Պօսնա . նոյն  
գիշերը մեծապատիւ Վարդի փաշչն ալ բօնայի ճամէ  
բով Պօսնա խրկեց : Ինքը սպարտակեալը քանի մի օր  
մանասդրը կենալու միուր ունէր : Օ ինու որներուն  
կրթութեան քննութիւն մը ընելէն ետքը ձմերա-  
նոցնին և հիւանդանոցնին ալ գնաց պրատուցաւ , և  
այս երկու տեղերուն կարգագութեանցը և հիւ-  
անդներուն աղջկ նայութելուն համար բոլը վերա-  
կացուներէն մեծ շնորհակալութիւն ըրաւ :

— Քայսէրիէն կը գրեն : Կէրմիր գիւղին բնակիչներուն մէծ մասը՝ որ յունաց ազգէն են, վաճառականնութեան պատճառաւ կոսաանդնուազօլիս և Խզմիր երթալովք քաղաքական ծախքէրէն իրենց բաժնին ինկած ապրեկան տուբբը (Ասպիանէն) ժողվամշելու ժամանակ հոն չեն գտնուիր, և անձամք չեն կրնար վճարել : Դիւղը գտնուող երեւելիները որ հօճապաշ անունով կը ճանցուին, փոխանորդաբար ասոնց տալիքը իրենք կը վճարեն, բայց չափազանց վերադիր ալ կը դնեն վրան իբրև ստակի շահ, և անանկ կ'ուղեն բուն պարտքի տերերէն, որով ասոնք իրենց պանդխուութեան մէջ պարտելով վաստըկածնին ալ կը հարկադրին ասոնց տամրու :

Ըստանկ մէկ անիբաւութիւն մը երկար ատեն  
չէր կրնար աեւել։ Ենիւրիւ կուսակալ բարձրա-  
պատիւ Վէճիհի փաշային բողոք ըստին։ որ աղէկ  
քննութեամբ հասկցաւ որ այս կերպով Քօճապաշէ-  
նէրուն վրայ գեղացւոցմէն 40,000 դրւութէն աւե-  
լի ստակ անցեր է։ Կառավարութեան գաւառա-  
կան ժողովքին քննութեանը յանձնուեցաւ, և այս  
ժողովը վճռեց թէ՝ պետք է որ յիշեալ Քօճապաշէն-  
նէրը եվել առած ստակնին գեղացիներուն վեճա-  
րեն։ որովհետեւ անիբաւութեամբ առած են։ և  
գեղացիներուն ալ տարեկան տուբերուլ, որքան է նէ-  
այնքան միայն վճարեն։ աւելի ստակ մը չի տան։  
Այս երկու վճիրը՝ երկու յայտաբար գրով (մազ-  
պաթայով) յիշեալ ժողովը մեծազօր տերութեան  
բարձրագայն գրանը իմացուց։

— Արդուինեն ապրիլ 25ին կը գրեմ . թէ « Այս  
օրէս հինգ օր առաջ (ապրիլ 20ին) մեկ սաստիկ  
շարժ մը եղաւ . գիշերուան ժամ հինգին ջուրերը ,  
և քանի գնաց սաստիկացաւ . օր գիմացի մեծ լեռը  
երկուք զատուեցաւ մեջ տեղվէն . ու ահագին գե-  
աի մը պէս ջուր սկրսաւ մեջ տեղվէն ելլել . եկաւ  
ձորախոր քսուած գելիք մեջ և ուրանուլէն  
անցնելով մինչեւ Շորիսը ինչու . այս մէկ ժամ  
ուան ճանապարհին միջոցը աւերակ դարձուց , տա-  
սըն հատ ջաղացք . բայտիստիներ , այդիներ , տու-  
ներ ու կամուրջներ կործաննեց . մինչեւ քաղաքին  
սէաք եղած ջուրին ճամբաները տակն ու վայ լ-  
րաւ . որ խեղճ ժողովուրդին վիճակին նսյելով այս  
քան վիսասին տակէն ելլելու քանի մը տարի յայս շ-  
կոյ : Վնաց որ , մինչ գրիս թաւականն երկու օրը  
անգամ մը նորէն կը բացուի , ու նոր նոր վիսանե-  
րով կը լցունէ քաղաքը . մինչեւ այս դիս այն դիմ  
քաղքէն գուրս գիշերը երթալու ճամբաները  
փլած աւրբաղբած են այսափին կերպով մը որ՝ շե-  
նելլ իրենց կարսութենէն վեր՝ ու տէրուե ար-  
ժանի շինուածքի դաներ բացուեցան : Վինչեւ հի-

մա ըստածներս խիստ քիչ են, որն որ աչքերնիս կը  
տեսնէ՝ դրովս չեմ կրնար պատմել. տեսնելու ու  
ցաւելու արժանի բաներ կ'ըլլան կոր ո :

— Տեղը ոս գաղղիերէն քուրիկ լրագրոյն մէջ  
այս յօդուածս կը կարդամք : “ Արսիլիայի օրագիր  
մը , որ չտաղանց պահանջողական է , ” Պ. Լ ամարդինին  
վերջապէս արեւելք գալու համար ֆունայիշն  
դուրս ելլելքը անանկ մը կը պատմէ , որպէս թէ  
իրեն սրտին մէկ ուրախութիւն մըն է : Ասոր մար-  
դը կը և ինչքը որ պիտի տանի , արդէն ձամբայ ե-  
լած են իզմիր և կոստանդնուպօլիս երթարու : Այս  
օրագիրը ժամանակ մը շատ կը գովէր Պ. Լ ամար-  
դինը , և հիմա կ'ըսէ . թող յօւնսա այս մար-  
դուն ձեռքէն աղաստուի : մենք ալ Վատուծոյ դո-  
հութիւն ընենք : Զարմանալի է կենցաղակըր-  
թութեան կիբըր ո : Այսքանս քուրիկ լրագրին  
է , որ Արսիլիայի օրագիրը կը պախարակիէ : Բայց  
շիտակը նայինք նէ՝ Արսիլիայի օրագրին պախա-  
րականաց արժանի խօսքը այն է որ Պ. Լ ամարդի-  
նին համար գէշ խօսելուն ժամանակը անցած է .  
որովհետեւ հիմա քաղաքական բաներու մէջ ու-  
րիշ պատգամաւորներէն աւելի ազգեցութիւն մը  
չի կրնար բանեցընել . երբ որ ֆունսլզի կաւալս-  
րութեան արտաքին գործոց տեսութիւն եղաւ և մեծ  
հեղինակութիւն ունեցաւ նէ՝ այն ատենը պախա-  
րակելու եր ասիկայ Արսիլիայի օրագիրը : Պ. Լ ա-  
մարդին իբրեւ կենցաղագէտ ամէն ըրածները գո-  
վելի չեն . բայց հիմա Պ. Լ ամարդինը յարգութի-  
ունի նէ , իբրեւ կենցաղագէտ չէ , իբրեւ մատե-  
նագիր , կամ մանաւանդ իբրեւ բանաստեղծ է . և  
վերջին գարուս մէջ ֆունսլզի լեզուն իր պատ-  
ուական բանաստեղծութիւններուլը ճսխացընելուն

Համար յիբաւել մեծ յարդութեան արժանիք է :  
— Երշալյա արարակեան պատուական լսագրյան կը  
պոեն Ուժանանեն մասուն 21 ին :

“ Եղեք օր յառաջքանի մը տուրհանդակ իրարուեաւ հասնելով՝ Խորասանի լրայ եղած յաղթութեան լուրերը աւետեցին մէզ. Պարսից զօրքը կատարելապէս ափերը են Ո՛չչէտ քաղաքին. ուստի ՚ի նշան ուրախութեան թենդանօդներ արձակուեցան և մայրաքաղաք լուսաւորեցին. և այս տօնախմբութիւնը եօթը օր պիտի տեէ : Խորասանի ապստամբաց գլխաւոր Սալարն քանի մը հոգիով ՚ի Ո՛չչէտ Դմամ Ծիզայի մզկիթը ապաստանուեր է, որ Պէտ Կ'ըսուի . այսինքն ըստ կրօնի Պարսից այնպէս արտօնութիւն մը տղուած է նյյն մզկիթին. ուր տեղ ապաստանուողները բլու-նութեամբ չառնուիր: Շայց յայտնի է որ յիշեալ գլխաւոր ապստամբը երկար ժամանակ առանց կերակուրի չի կընար կենալ նյյն մզկիթին մէջ, և հետեւապէս կառավիսրութեան ձեռքը պիտի անցնի շուտով :

ո Այրաբազարիս վաճառականները մեծ ու քախութեան մէջ են այս պատերազմին մերջանալ Համար, քանզի երեք տարիէ հետէ Պոլսարայի. Նէրաբի և ուրիշնոյն կողմանց առևտուրը բոլորովին գաղրած էր Պարսկաստանի հետ, և երթեւ կութիւն չէր ըլլար: Եյս պատճառաւ Անծին Ծրբուանիոյ բամպակեղէն և ուրիշ ձեւակործները մեծ հանդարտութեան մէջ էին և ծախուառնուղ չկար. բայց սյուռհետեւ տարակից չկայ թէ Պարսկաստանի առևտուրը շատ պիտի՝ ծաղկի՝ և օրբատորէ ևս առաւելյաջողութիւն պիտի ստանայ յօդուա բոլոր հասարակութեան:

**ՊԱՐՍԿԱՍՏԱՆ :** Ապահանի կողմերը արտաքոյ կարստի ըստելու արժանի գիտուած մը պատահեցաւ . որ է այս : Լոռի ըստած ցեղին մարդկիլ , որ գողութեան շատ միտում ունին , գողութիւնը բաւական չի սեպելով մարտ ամսոյ մէջ ապստամ բութիւն մըն ալ հանեցին : Ասոնց գլխաւազրներն են լոռի ցեղին ցեղասկետը Վայու իւլ Հասան , և Հայտար Միրզա , և աղա Ուշիս Խոէտուլլոս : որ Ապահանու Թ-շշէկիֆն է . և կրօնական բաներու վրայօք բոլոր Պարսկաստանի մէջ ասոր յարգը շատ մեծ է : Ասոնց երեքին ալ քովը բազմաթիւ սպասաւորներ կան լոռի ցեղէն : որ ամէնքն ալ իրենց աէքրերուն հրամանը անսպակաս կատարելու պատրաստ են . յիշէալ երեք մարդկին ալ միամիշո՞ւ հասարակութեան ոտք ելլելը և խոռվածթիւն ծագիլը շատ կը սիրեն : Ամէնքն ալ իրենց ըսելիքը խորհելու համար Թ-շշէկիֆն պալատու ժողովական . որ Ապահանու պատաստ բառած թաղն է :

Ապահանու կառավարիչ Ախւբեհանար իշխանը  
խորհրդակիցները ով ըլքանին և ուր ժողվամեջնին  
իմացաւ . և շուտ մը գէշութեան առաջ առնել  
խորհելով իր հրամանին, առակը եղած զուրբ ժող-

վեց, և ադրբայջանի վրայ քալեց - Արթալն իբէն ձամշ  
բուն վրայ գտնուած խորհրդակից լորիներուն շա-  
տին տուները զարկաւ և մէջը գտածները թալեց .  
այս տուներուն մէկն ալ՝ Վատիւլ Հասանին տունն  
էր : Կարկայ իմանալով՝ բանը իր ընկերներուն ալ  
իմացուց : Մէնը մէկէն վրէժ առնելու երդում ը-  
նելով գեներներնին առնին : Ուրբէհտարիշանիոր կող  
մէն կուգարնէ՝ դէպ՚ի այն կողմը սկսան երթալ, որ  
հետը կուռին : Ուրբէհտար ասոնց իրեն դէմ ել-  
էլլ իմացաւ նէ ամենեւին չի վհասեցաւ . իրեն  
նարդոցմասիլ մէկ տեղ ասոնց գալուն սպասեց . բայց  
կորիւներնուն չի կցաւ երկար ատեն դիմանալ :  
Փաղոցները նեղ և գիրը անհանգիստ ըլլալուն հա-  
մար երկ թագավերու սովորուեցաւ : Ոչ թէրը ա-  
սոնց ետեւէն ինկան և խիստ շատ մարդ զարդե-  
ցին . 80 հոգի մըն ալ ողջ բռնեցին : Ողջ մնացող  
և ձեւը չանցնողները Ուրբէհտարին հետ մէկ տեղ  
ողջ ժամը՝ պալամը բացին պատապարեցին, որ կու-  
ռակալին քնակարանն է, և ամուր տեղ մըն է :

Սիւթէ համար համ մանելուն պէս շուտ մը պար-  
սից թագաւորին նամակ գրել լով բանը մի ըստ միո-  
ջէ կ'իմացընէ : Ասորէ տասին շահը ասիկայ լուրուն  
պէս սաստիկ կը բարկանայ . և հրաման կ'ընէ որ եր-  
թան Ազահան քողաքը այրեն . փլցընեն . անտապատ  
դարձնեն : Ըստ մը տասն և երեք հաղար դուք  
պատրաստեցան . Զինք օրուան մէջ ճամբուն կէսը  
գացին . և քաղաքածքնին աւելի շուտցընելով գրե-  
թէ քաղաքին դռւար հանան , երբ որ ազա Աչյիս  
կաէ առւլցահը քրինէն զատուեցաւ . միքսաւ ա-  
նանկ ցըսունել , որպէս մէ ինքը անոնց հետ ամե-  
նեւին բան չունի . և որպէս զի ամէն մարդ գիւ-  
րաւ հաւացընէ ; հետո իրեն հաւատարիմ պա-  
ստորներէն քանի մը հագի առաւ ձիերը հեծան  
դէպ ի՞քէլպէլա . որ Պալտասու փաշայութեան  
կցորդ պարսից ու խոտանելի մին է : Զօրս օրուան  
ճամբայ ալ ըրած էր , որ քրինէլ ետեւէն հասան .  
Վատիւլ Հասանէն և Հայուար Աիրզայէն գիր բե-  
րին . որով սախորուեցաւ նորէն Ազահան դառնա-  
լու :

Հասէտուլլարը Սպահան գալէս և եռքը երկար ա-  
տեն՝ իր լընկելներէն զատ չի մնաց. այլ քիչ մը ե տքը  
սկըսաւ իր խարդախ ճամբանները բանեցընել. Ոիւ-  
թէ համար վախցածի պէս իր պալատը քաշուած և  
ամրացած ամենեւին ձայն չեր հաներ. Բայց գի-  
րը խրկած էր շահին. և այն կողմէն գալու օգնու-  
թեանը կը սպասէր. Ո երջապէս 13.000 հոգին ե-  
կան. Ոիւթէ համար ասոնց առաջն ինկաւ, և պա-  
տերազմական արուեստի կանոնով ալ ժամու-  
տէն դուրս ելաւ, այդպատճ. թաղը ամէն կողմէն  
սպաշարեց: Ազա Աէիստ Եսէտուլլահը նեղն լինա-  
րդ հնարք մը մոմբաց. իր մարդոցը ամէնուն ալ  
ապասպրեց որ Քէլլակէլլաէն եկած սպատաներուն  
մէջ պղըստին, որուն պարտիկները ոչ ֆնէն. կ'ըսեն, և  
Քէլլակէլլայէն եկածը շատ յարդի կը սեպուի: Ոօշ-  
ըները և մէյթնէր ամէնն ալ ասանկ պատանքներու  
մէջ առնելէն ետքը համաստօտ առենափառութէ մը  
յորդորեց որ Աիւթէ համարին հետ պատերազմին,  
կոմյազլթելլ կոմմ մեռնելլ աշույնին առնեն. յաղ-  
թուիլ ու փախչել ըննեն: Մասնի ամէնն ալ յոր  
դորելէն ետքը սմանց ձեռքը զէնք և ոմանց ալ եր-  
կար ձոլ (սորբի) տուաւ. ապասպրելով որ գլուխ-  
ներնուն փատասցը այն ձուլերուն ծայրը կապէն վեր  
մերցընեն. որով գրօշակի պէս կ'ըստ. Վմէնը մէկ  
բերան եւ՝ Ալ, Է՛ Հիւթ-մէյթին պօտալով սկան Աիւ-

Եւհատարին զօրայը վեսպ քալել։ Վոսկ առջի բե-  
ռանը գերեզմանէ փախչողի պէս ուստանելինին կրու-  
սակը մարդիկ տեսնելով սոլշեցան։ բայց այս ասկ-  
չութիւննին քիչքեց։ Միւրէ հատր այս անդամնին  
ալ նեղ փողոցներու մէջ բնկած էր։ ուստի կամաց  
կամաց ետքաշուեցաւ մինչեւ բնդարձակ տեղմը  
ելան։ հոն հրաման ըրաւ թնդահողները ասպա-  
ռամբներունիքոց գարձնելու կրակ ընել։ Վպրա-  
տամբներուն մէջ սոսկալի ջարդ ինկաւ։ 1900 հո-  
դի մեռան։ Ըստիրու մեծերէն երկու հոգի ողջ  
ձեռք անցան։ որ են Պուհամել և Խմայէլ, և Քա-  
պահանելու երբեմն հարիսհան (մուհասուր) Պու-  
համելը Ալի խան։ Ալիկայ իր առքուն Արքէ հատ-

ՀԵՐԻՆԵՐՈՒՆ գլխաւորները ամէնն ալ չեն բռնուած .  
Հայտար Աիրզակ և Ապտիւլ Հասան՝ փախած են .  
և տակաւին ձեռք անցած չեն : Առ այժմ թէպէտ  
Ապահան հանդարտութեան մէջ է , բայց քանի որ  
միշեալ երկու գլխաւորները բռնուած չեն նէ՝ չկ  
կարծուիր որ այդ հանդարտութիւնը երկար քշէ :

ЕСТЕРІВ ІАНІСІВ

ԳԱՅԱՀԱՅ : Ի՞նտրութեան կանոններուն պրայօք  
նոր օրէնքին առաջարկութիւնը զօրանալով՝ ուամէ  
կապետականներուն և առաջալսուներուն կողման սիր-  
ար կոտրած է և վախճախու պէտ են : Նոր օրէնքին  
յօդուածին մէկը այս է որ՝ մէկ մարդ մը մէկ տեղ  
մը շարունակ երեք տարի բնակած ըլլարու է որ  
այն տեղին ընտրողներուն հետ ընտրութեան քուէ  
տայ : Առաջ այս ժամանակը մեց ամիսի կորուած  
էր : Կոտրակայ ու առմբրագիւտասկանները մէկ ազգերսա-  
գիր մը գրեցին ազգային օրէնսդիր ժողովին : Ար  
ընտրութեան նոր օրինաց առաջարկութիւնը բա-  
լորովին խափանուի : Տրամիչետեւ ընտրողներուն  
թիւը խիստ քիչուոր կը մնայ : Հայունի է որ՝ մնա-  
ցածներուն մէջ ալիրենք քիչ կուսակից պիտի ու-  
նենան : Կառավարութիւնը այս ազերսագիրը ըն-  
դունելէն զատ՝ հասարակապետութեան նախագահա-  
հը մայիսի 14ին յասուեկ գնաով երկու հոգի քա-  
ղաքական պաշտօններէն զրկեց այս ազերսագիրը  
ստորագրելուն համար : Կոնց մէկը Փարիզու եր-  
րորդ և միւսոր իններորդ թագերուն կողմանակետ-  
ներուն գործակից (միակար) էին : Քռանքֆօւդի  
օրագիրը Փարիզէն առած լուրերուն կարդը կը դր-  
բէ : « Փարիզ տակաւին հանդարս է . բայց ութ  
օրէն եաբը ինչպէս ըլլալիքը մարդ չի գիտեր ո :  
Եթէ օրագիրը կ'ըսէ : « Վըսեն որ քաղաքին պարա-  
տին (հօգէլ առ վլյու) առաջը թիւքանօդներ դրը-  
ուած են հրապարակը, և Վէսդ Վնդօան արուար-  
ձանի բազմութիւնը կը ժողվարի սպառնալից կեր-  
պալ : Խրածեմք թէ կրնամիք հասաւատել կ'ըսէ քո-  
ւութիւնատեսաւ գէնէաւ օրագիրը, թէ մայրագալաքին  
ամէն կողմը կառապերեալ հանդարսութիւն է : Քա-  
ղաքին պալատին առ ջեւի հրապարակը թնդանօդ  
չի կայ . սակայն նոյն պալատին ներոը թնդանօդ-  
ներ գրուած են ո :

Օրագիրներուն գէմ խստութիւն կայ : Առաջա-  
լը բարերած օրագիրները փողցներուն մէջ ծախելը  
արդելուած է . Կառավարութեան կողմէ խօսազ օ-  
բագիրները կը ծախուին : Այս արգելքին առակն ին-  
կած երեւելի օրագիրերն են աստիճանը, եւրաֆեր,  
բրեն, սէնչը, և այլն : Այսնց կարգն է եվլումն օրա-  
գիրն աւ, որուն համար սխալմամբ ըստիք թէ՞լ .  
Տըլամարդնին պաշտպանութեան առակն է . ասոր  
պաշտպանն է Ա իբրոք Հիւկօ Երեւելի բանառ-  
տեղծը : Ա . Պուլէ տպագրիչը ասանկ օրագիրնե-  
րուն մէկ քանին կը ասպէք . թէպէտ ասոր համար  
գտառապատութեան արժանի չը կը նար ըլլաւ,  
բայց ասիէց առաջ մէկ առանձին թուղթ մը արագ-  
ուած և Փարիզու պատերուն վրայ փակած գտնը-  
մեցաւ, որ ժաղվաւրդը կաւալարութեան գէմ  
ասոր ելքելու կը յորդորէր, և տպագրիչի անուն չի  
կար մըսն . քննութեամբ իմացուեցաւ որ ապողը  
պատկայ է Եղեր . ուստի 1814 թուին հաստատ-  
ուած օրէնքին համեմատ՝ Ա . Պուլէն ապարանել  
գոյուեցաւ, և իրեն ունեցած հրամանադիրը (էս-

Նաֆ թէլքէրէ սին ) ձեռքէն առնուեցաւ :  
Ուշիւ Փարիզու մէջ Հանդարտութիւն է ,  
բայց դուրսերը անանկ չէ ամեն աեղ : Այսօն է լ ու  
առ բաժնին , Քու է օգո լատած պալատիկ քաղաքը բա-  
նով ականահանները ( լազմանի ) ամենը մէկէն սոր-  
ելան , բաներնին ձգեցին , ապստամբութեան ըս-  
կրպեաւորութիւն մը ըրին . մայիսի 10 ին շ կամ  
8 հարիւր հոդի մը քաղաքին պալատին առաջի հր-  
տապարտիկը լեցուեցան : Դատատանական գործոց  
հոդաբարձուն քանի մը մարդով եկաւ , ցրուելու  
վեց ; մասի չըրին նէ՝ մէջերնուն մէկը որ մէկալնե-  
րէն աւելի խումբար երեւցաւ , բռնել տուաւ .  
բայց միւսները վրայ թափեցան , մարդը ձեռքէ ու-  
սին : Եյս բանս իմացուելուն աէս Այսօն գետին  
քամի Կալօն քաղաքը կեցող Մօնուէալ Ճէնէռալին  
հրաման գնաց . այն ալ բաւական նիզակնոր և  
թեթեւաղբն զօրքավ Քու է օգո եկաւ : Բազմաւոր  
գունդ մին ալ ( ալայ ) մօտերէն կանցնէին . անոնց  
ալ հրաման գնաց որ քիչ մը ատեն կենան . գուցե-  
պէտք կ'ըլլան : Ի իօնի կողման սպարապէտ Բատ-  
էլլան Ճէնէռալի ալ իմացուց Քու է օգո , որ ինչ  
առուն պէտք ըլլայ նէ պատրաստ է շատուոր մար-  
դով վրայ հասնելու :

թեանը մէկ պատճառ մը չէին կրնար ցուցունել .  
ուստի հաւանական կ'երեւի ժօնդիւնին օրադ-  
րին ըստածը՝ մէկ ուրիշ օրագրէ մը առնելով , թէ  
կառավարութիւնը աղէկ հասկցած է որ Քուէօ-  
զցի խլուսմունքը աւելի մեծ ապատամբութեան մը  
կցուած է . և Փարփչէն ասոնց թելադրող կայ . մի  
այն Փարփչէն գացած գիրը ծուռ հասկցուեր է .  
և ասոնք յարնար ժամանակը չեկած ոտք ելեր են .

Աստանկ պարագայներու նայելով՝ շատ տեղերէն  
կառավարութեան և օրէնսդիր ժողովցն աղեքսա-  
գիրեր կուգան, որպէս զի կառավարութեան կեդ-  
րոնը ժամանակ մըն ալ Փարիզէն վերնաց, ուրիշ  
քաղաք մը ըլլաց. Մարսիլիացիք աստանկ աղեքսա-  
գիր մը սուեր էին օրէնսդրոց ժողովցն որպէս ո  
զի Ֆուանտայի կեդրոնական կառավարութիւն Փա-  
րիզէն Մարսիլիա փոխութ ։ Հայոց Եպիսկոպո-  
— Հարուսափ օրագիրներէն կ'իմանամք որ Փա-

— Եւրոպայի օրակրթութեա զ բանագլաք որ վեց  
ու անսըզի և ինկիվրդի կառավարութեանց մէջ Յու-  
նատանին գործոյն պատճառով մտած պազուիթ այս  
երկու տէրութեանց պատիւն ալ միապէս պահե-  
լու կերպով վերնարու վրաց է . որովհետեւ ասոնց  
երկուքին իրարու հետ մտերիմ բարեկամութիւնը  
բոլոր աշխարհի խաղաղութեան համար շատ օգ-  
տակար է : Աւ այնքան տղեկ կարգին մտած է այս  
հաշտութիւնը որ՝ գաղղիական ուղղութիրը եր-  
կու տէրութեանց իրարու հետ տէրուած ըլլազ-  
անկամ հաւաքաղ չողեր , և կըսէ . ֆռանսորդի  
հաւաքակապէտութեան Խօնաւա նասաց գետպա-  
նին ետ իրանչուիլը լոկ կերպի պակասութիւն միներ  
և ասոն ֆռանսըզը միայն մէ կ պանցւթիւն մը իմա-  
ցընել ուղեց ինկիվրդին . և ասկէց երկու տէրուեց  
իրարու հետ ունեցած հաղորդակցութիւնը կըտ-  
րել չէ հետուիր

— 91 — | ի օօմէն սիւ ինը ընտրութեանը վիաց սօվ-  
ալսութերուն աւ մը կապէլու համար ընտրութեան  
օրէնքնէրուն քանի մի յօդաւածնէրը փոխելու ա-  
ռաջարկութիւնը անցածները պատմեցինք : Վեան-  
որդի հասարակագետութեանը նախագահ ահ । աւ ի  
Նաբուշնին հօրեւորը վէրծում Պօնաբարդէին ար-  
զան Նաբօլէնի Պօնաբարդէ սովորութրուն կավճի-  
րը ըլլալով իր կուսակիցներուն նամակ մը իւր գրէ  
ընօպերականի ձևով և կը տպէ եվլունդն օրագրին  
մէջ , ( որուն պաշտպանն է Պ . Տըլամարդին )  
Ալիզըները կ'ըսէ . իմ անունն և գեկումբեր 10 ին-  
եղած ընտրութեանը մէջ մասնակից գրանուիլը  
( երբ որ լուի Նաբօլէնը նախագահ ընտրուե-  
ցաւ ) զիս գործադիր իշխանութեանը կամակից  
կարծել կը ընան տալ , թէ որ յայտնապէս անոր չէ  
հակառակիմ նէ : Նաբը ժողովրդէան գէրադոյն իրա-  
ւունքի աէր ըլլալը մէջ բէրելում սահմանագրական  
կանոններուն վիաց հիմնած օրէնքներուն առենափո-  
քը փոխանութիւնը անգամ անվառէր կը մէպէ  
և վրձը կ'ըսէ . պատմէան համարհական քո-

էն հասարակապետական ֆրամային կարգագիր  
զօրութիւնն է, նոր փոփոխութեան հակառակե  
լուն ուժը՝ տուքը տալէն հրաժարուելուն վրա  
կայանալու է : Առաջ նցն իսկ հասարակապետական  
նախագահին հօրեղբօր որդին՝ կառավարուել գեմ  
դրօշակ կը բանայ . առիտէստերուն ուժովագաւն  
կօդնէ : Եւ թէ որ խորհուրդը բանի նէ Ֆրամն  
սրցի կառավարութիւնը բարութիւնն կարծանելու  
ձամբայ մըն է յուցուցածը, որովհետեւ կառավա  
րութեան ալ հոգին ինչպէս որ բոլոր աշխարհա-  
կան բաներունը՝ ստակն է . տուքը կարելը կա-  
ռավարութիւնը մեռցնելը լսել է : Ասնկեներուն  
թելադրութեամբը Փարիզու մէջ չփոթ մը ելի՛-  
լուն առաջը առնելու համար է որ Փարիզ զօրբը  
ետևէ ետև կը չառցընէ կառավարուիլ, և Փարիզ  
քաղաքի ալ նորէն պաշարման մէջակի մէջ գնելու  
խօսք կայ :

ԱՅԺԼԱՅ. Ո՞ծեին ո՞ծեկը ինկիլիզի օրագիրը  
կը պատմէ թէ, ինկիլիզէուա քունուայլ գաւառը  
արևելիան մասին ։ Այլքիրու քաղաքին քով Տիւլա  
տեղը վառօդի գործարան մը նետուերէ է. և երես  
կտոր շէնք ալ բոլորունին կործաներ են. Վ առօդա  
րանի գործավարին (տիրէքդէու) բնակած տանը  
ծածքը (չաթըն) և պատուհանները կոտրտեր են  
կտօրին մէկն ալ գործավարին վրան լինալով վիրա  
ւորեր է. Երիու հոփի մեռեր են. և մարմիննի  
անանկայթեր կոտրտեր աւրըշտկեր է որ՝ ով ըլլալ  
նին գժուար ձանցուեր է. Ասնց մեռնելովը եր  
կու այրի և տաճն ալ որբ տղայը մնացին. Վ առօ  
դին համբարանոցը այս նետուած տեղէն հազիս  
20 մէդրօյի չափ հեռու էր. մէջը երեսուն և հինգ  
տակառ աղէկ վառօդ կար. Հրաշքի պէս բան մը  
եղաւ որ ասոնց կրակի մը դպաւ.

— Ֆռանսըզի քանի մը օրագիրներ ֆռանսըզի  
դեսպանին | սնտուայէն կանչուելը պատմած ատեն-  
նին , պատմութեան մէջ ալ չափակցութիւն (սի-  
մէդրիս) ցուցընելու համար ըսին որ ինկիլիզի կա-  
ռավարութիւնն ալ իր դեսպանը Փարիզէն ետ կան-  
չեց : Այս լուրս՝ | ու ու Նումէնապիին այն օրերը  
Ու էրսայլ երթալը քիչ մը հաւատալի ըրաւ . ուստի  
ինկիլիզի աղ օրագիրն ալ ֆռանսըզներու օրագիր-

ներուն սխալ պատմութեանը բանութլով նցին սու-  
ալ կրկնեց : Ինկիվղի դեսպանին | օնտուա կանչը-  
վելը` | օնտուայի երեւելի կազէթամերուն մէկը  
պատմէ նէ՝ ուրիշ կերպ ազգեցութիւն կուտայ ին-  
կիվղներուն, որոց շատը ֆաանսըցի հետ աւրուի-  
լը չեն ուզեր . « օրագրին խօսքը իբրեւ ստոյդ  
բռնուելով այս դիմ այն դին եվել պահաս խօսքեր  
ըլլալ աւ ակրսան : Հարկ եղաւ որ | օստ Ճօհն  
Ուստաէլ աէքրութեան խորհրդականաց ժողովքին

մէջ բերնով խօսի , և օրագրաց մէջ ալ հրատարակ կել տայ , որ կ ուտ Նում մէնպին Փարփղէն կանչը ված չէ . և կը պատահի որ՝ կանչը ելլը ովտք ըլլաւ լու ջութերն ալ չնիսար բանը : Կ ուտ Իշալմէրսգլոն ալ յատուկ երկար գիր մը խրկած է Կ ուտ Նում մէնպին . որով կը պատուիրէ որ բանը անուշ տեղ կապէ . և այս պալութիւնը երկնցընկելչի տայ . Քանի մը ինկիլիզի օրագիրներ բանը մէծ ցուցնելու համար հրատարակեցին . որպէս թէ ֆը ռանորդը նոր նաւական զարք գրելու ելեր է . զին ուորները և պատերազմի պատրաստութիւնները արտաքս կարգի շատցուցիր է , և այն : Եւ թէ Պէտքացի թագաւորը ինկիլիզն ու ֆւնհորդը հաշտեցընելու մէջ մտեր է , ինչպէս որ ինկիլիզն ու սպանիան հաշտեցուց : Տէղու օրագիրը այս լուրերուս ամենն ալ անհիմն են կ'ըսէ : Բայց ասանկ անհետին առ ակա ծառ առեւ : Կոսմակին եկառած մ

անհրաժեշտ լուրեր ծառալեցաւ՝ կողմանի կերպով պի-  
նայն իսկ Փաանարզի օրագիրները օգնութիւն ընթիւ-  
նացն թերթերուն մէջ՝ որ Փաանարզի գեազանին  
Փարիզէն ետ կանչուիլը կը պատմէին, աղիւտակի  
պէս ցուցակ մըն ալ գրին, օրակ կը ցուցընէին թէ-  
Կաթոլիք ջուրերը որ ինկիլոզի և Փաանարզի նա-  
ւասիստմբները հոն կը գանուին, Փաանարզը քանի  
նու ունի. ինկիլոզը քանի ունի. ամէն մէկը քա-  
նիսկան թնդանոգ կը քաշն. քանի հատու շագենաւ-  
է. որբանը պիտի երթայ և որբանը պիտի մնայ. և  
այլն։ Այսնկ պարագայներու մէջ երկու իրարու-  
հետ աւրուածի պէս կեցած տէրութեանց ծովա-  
յին ուժին վրայ տասանկ բազդատութիւններ և հա-  
շիւններ ընելէն ծագած առաջին կործէթը այն շը-  
լար մի որ՝ երկու տէրութիւն իրարու հետ պիտի  
զարնուին. և առաջին կործիւնին՝ Կաթոլիք ջուրերը  
կեցող նաւախումբերու մէջ պիտի ըլլայ. Այս  
սուտ կործէթը ցըռուելը Փաանարզ օրագիրերուն  
կիցնար, որովհետեւ կործիքին ուժ տուողը ասոնք-  
էին.

ԱԽՍԴՐԻԱ : ՔԵօլի քաղաքի օրագիրը կը ծանուցանեմ որ Տահէմիայի Ծրակ կամ Ծրահաջողակաց զաքը տօվասահեանդութիւնը նորէն զբացած կը լսուի . և մէկ շաբթուան մէջ տասն և երկու հոգի մեռեր են այս հիւանդութենէն : Վելի սասակութիւնը գեղադիմներաւն վրայ կ'երեւի :

— Վաճառիստանի կոտավալարութեան հին կերպին ջառագութեարքը օրէ օր ուժ կը գանեն . և կացութական դիւանի բարձրաւասիձան նախարարներէն մէկ քանին ալ անոնց կողմը կ'երեւին . միայն Եւլուգբայի ներքին գործոց տեսուչը Պ. Պախ՝ կ'ուզէ որ մաճառիստան ինչ օրէ կը ներութեալ կայսերածեռ ուրիշ գաւառներէն կը լատաւի նէ՝ այն օրէ նըները իսպահանութիւն , և գերմանացի փախստականները հնի տարսամ գաղթականութիւն բազկայցընելու առենքն ուղակատ աէն և աստիճանու ոոց միան ա

այսինքն՝ որոշեալ տեղ չի յատկացուցած միայն ուր  
կ'ու զեն նէ բնակին բաելու թագրաւութիւն չըլլայ  
Այս գաղթականութեան խնդիրը՝ Վաճառիստանի  
բնակիներուն կերպոնական կառավարութե գէմ  
ունեցած հակառակութեանը պատճառներուն մէ-  
կըն էր : Վաճառիստանի լեռները շատ գեղեր կան  
որ՝ բնակիները տարին ասոն և երկու ամիս հոն  
կենարալ ապրուսոի շատ նեղութիւն կը քաշեն թէ,  
որ ամառը լեռնեն վար չի շնան, և երկրագործու-  
թիւն ընելու քիչ մը բան չի վաստըկին նէ : Ըստկ  
տմէնն ալ զջակ ըսուած ցեղէն են . և թէ որ կա-  
ռավարութիւնը Դունա և Ծայս գետերուն մէջ  
տեղի ընդարձակ երկիրը՝ որ բնիկ ասանցն է, նո-  
րէն ասոնց գարձունէ նէ, ասոնք ալ իրենց լեռ-  
ներէն կիջնան, այն տեղը կը չէնցընեն, որ հիմն  
գրեթէ բօսրովին անապատ է, և ասոր աղէկու-  
թիւնը այն կըլլայ որ ասոնք համիդիստ կ'ապրին  
և այն երկիրները օտար տեղերէն մշակութիւն ը-

նելու համար գաղթական բերուելու կարօսութիւն չի մնար : Երկրին հին բնակիչները միշտ այս գաղթականներուն ծուռ աչքով կը նային . որովհետեւ գիտեն որ ասոնց կերած հացը իրենց կ'ընա :

**ԲՐԱՄԱԿՈՒՅՑ :** Ո այսօր 22 ին թագավառը թագուհէ ւ այն հետ մէկ տեղ հացախմի երկաթուղին կացարանը գացեր էր : Երբ որ անկէց ալ նորէն կառը պիտի մանէր : մէկ մարդ մը որ թնդանուզաձիւ զինուորութե արուեստաոր զօրականի հագուստ հագեր էր, թագավառին մօտեցու . գրպանէն առըքանակ մը հանեց և թագավառին շիսկէց ու կրակէց : Թագաւորը դդուշալու համար քիչ մը ետ քաշուեցաւ . ուստի կաղաքեայ գնուակը ձեռքին դամակալը (սկիլէկը) վերաւորեց, և կուրծքըն վրայէն սրիւրդուելով անցաւ : Եցնհետայն բաղմութեան մէկ մասը թագավառին բոլորը շարուեցան . մէկ մասը առքանատկ նետողին վրան թափեցան . և թէ որ թագաւորական զօրքը մէջ չի մըտնէր նէ՝ հասարակութիւնը այն մարդը կառը կառը կ'ընէին : Եցն միջացին Պ. Պօհմ՝ բժշկութե գասատուն դիսուածով անկէց կ'անցնէր . բերին, և թագավառին վէրքին պէտք եղած առաջին դարմանները ըրաւ . վէրքը թէպէտ մեծկանկ էր . բայց սկզր կարած չէր . և ճանայց որ վատնդ մը չունի : Շատ չանցաւ, Պ. Կոհմ և Պ. Շնչլայն հասան, որ թագավառին իրեն յատուկ բժիշկներն են . և Պ. Պօհմին սկըսած դարմանը շարունակեցին :

լյոթագաւորին վկաց առողջական հետազ մաքր  
դը Բրուսիայի Ուայշլանտ ( Հռուսուեան ) գառա-  
ռին Վէցլար քաղաքէն եղեր է . տռաջ թնդանո-  
գաձիւ զօրաց կարգը երկրորդ տկան աստիճանի հը-  
րամանաստար , և 1849 հոկտեմբերի մէկէն ՚ի վեր  
զինուարական կարգէն հանուած : անունն է Աւ-  
ֆէլիէ : Զի գիտցուիր թէ մէկ քաղաքական պատ-  
ճառ մը ունի մի այս դործը : Մարդը և հեար ու-  
րիշ երկու հոգի ալ բռնեցին բանուը դրին . բոց  
այս երկուքը նոյն օրը տռանց բան մը հարցընելու  
և առանց քննութեան թող տուին : Աէ ֆէլօկէն  
շղթայով կապեցին . և քովն ալ յատուկ պահապան-  
ներ դրին . ըստայ որ ինքը զի՞նք մեռցնէն : Բանախին  
բժիշկը վկայեր է որ Աէ ֆէլօկէն խենթ է : յիմա-  
րութեան հիւանդաւթիւն ունի . և բանձը չի դի-  
տեր կոր : Կարելի է որ բժիշկին այս վկայութեանը  
համար հեար բռնուալ երկու հոգին թող տուին :  
Տայց կարծեմք որ՝ աղէկ մը քննուելու ըլլաց նէ-  
այս չարութեանս տակլը Շինէ վւայի սօփակներուն  
ժողովքին թելադրութիւնը ըլլաց : Դրուն համար  
ժամանակին պասմեցինք որ իրենց գործայն սկիզբը  
Աւտրիայի կայսրը սպաննելէն պիտի սկըսէին : Գէ-  
շութիւն ընելու մարդիկ իրենց ընելլքը շնորհէ շե-  
տակ չեն յայսներ : Արսվէնտեւ Աւտրիան ու Շր-  
րուսիան Երթուրդի ժողովքին համար այն ատենը  
աւրուած էին : կարելի է որ Շրուսիայի թագա-  
ւորը ապահովցընելու մոօք Աւտրիայի կայսեր ա-  
նունը հրատարակուեցաւ այն ատենը :

թագաւորը մնցիսի 23 և 24 օրերը աղէկ անցուց բայց 25 ին վէլքէն պատճառած տեսնդ ը (հեմման) սասակառած ուսանմ անհանուխտ էր :

ԶՈՒՏՑՑԵՐԻ : Հաստրակապետութե՛ն դաշնակցաց ժողովքը որ Պէտանակը կը նոտէր , և բոլոր Օսւիցցէրին քաղաքական և զինուորական կառավարութիւն անկեց կը կարգադրուէր , քանի մի տարի է որ արմատական (ռատիքալ) ըստուած կողման ձեռքը անցեր էր . և ասոնք Օսւիցցէրին հին օրէնքները որ 1815 ին հաւատաւուած էին , նորէն քննուել առնելու պատճառով խախոտէր էին , և Եւրոպայի ամեներկերներու խառնվարաններուն երես տուած ըլլում՝ Օսւիցցէրի յեղափօխական խորհուրդներու մէկ ընդարձակ տեղի մը ըրէր էին . և այս պատճառով ալ յայտնի է որ քիչ մնաց Մատրիսյի և Բրուսիայի զօրքը իրենց երկերը մտնելու պատճառ պիտի ըլլոյին : Կառավարութեան անդամները փոխմելու ժամանակը երբ մօտեցաւ արմատականները սկսան այս դիս այն գին իշխալ . երբեմն համազելու և երբեմն բռնուել ճամբանները բրոնել , որ կառավարուել նոր ընտրուելու անդամներն ալ արմատական ըլլան . որպէս զի իրենց հիմնարկած կառավարութեան Եղանակը շարժունակուի : Բայց չեյաջողելքը կուահելով՝ կոռավարութեան կողմէն գրուած և ստորագրուած շրջաբերական անդամ կարգայուեցաւ Եկեղեցիները . այսու ամենայնիւ բազմութիւնը հին կարգադրութիւնները լուսէ կողմի ելաւ . և առ այսմ ռատիքաներուն կառ

ռամբարութիւնը լըմբնցածի պէս է, թէ որ Պէտ-  
նայէն զատ ուրիշ գաւառներուն բնակչաց ալ  
բարգմանթիւնը պահպանողներուն կողմը ըլլան նէ-  
ինչպէս որ կը յուսացուի . որովհետեւ խիստ շատ  
են ռարդաներէն գոհ չեղողները :

ՏԱՆԻՄԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖՈւանքՓօռդի օրագիրը՝ Այս  
Նիմուի նոր օրագրէն առնելով կը գրէ : « Կերեւի որ  
այս առնենա Տանիմառքայի խնդրոյն վրայօք Լ օնտ  
ռայի մէջ երեւելիք բաներ կ'ըլլայ կոր : Դիտցուած  
է որ Հշերոպայի մէծ տէրութիւնները, ոռւսը,  
ֆուանորզը և ինկիլիզը միշտ եռանդեամբ պաշտ  
պան կեցած են Տանիմառքային թագաւորութեան  
ամբողջութեանը : Այս երեք տէրութիւնները ան  
համբերութեամբ մը կը սպասէին թէ Բրուսիայի  
և Տանիմառքայի մէջ ըլլալու հաշոռութեան խօս  
քերուն վերջը ուր պիտի կայանայ : Բայց երբ ա  
զէկ հասկրցան որ ասսնէք պարապ պիտի ելլեն, ոռու  
սաց կայորը Պ. Պրունովին ձեռքք Լ օնտուա և Փա  
րիզ առաջարկեց կ'ըսեն, անանկ ձամբայ մը՝ որ  
խնդիրը որոշ կերպով լըմննայ . և մէկ մըն ալ խօս  
քը ըլլայ : Ֆուանորզի և ինկիլիզի կառավարու  
թիւնները այս առաջարկութիւնները սիրով ըն  
դունեցին, Ըստէտ և Տանիմառքա ալ հաճեցան  
և հաւանութիւն տուին կ'ըսուի :

” Այս առաջարկութիւնները սա պայմաններուն վրաց կը կայանան : Առաւաց կայսրը Տանիմառքայի թագաւորութեան յաջորդ ըլլալու իրաւունքէն բարսվին կը հրաժարի : Տանիմառքայի թագաւորութեան և անոր կցորդ գքսութիւններուն աթօռութ՝ Օլտէնպուրկի մեծ գուքախն ժառանգութիւն կը մնայ , և յիշեալ մեծ տէրութիւնները նոյն մեծ գուքաը ժառանգ կը ճանչնան : Տանիմառքայի թագաւորութեան միտւթիւնը և ամբողջութիւնը՝ Եւրոպայի հասարակաց իրաւունքին պաշտպանութեանը ատակը կը մննէ : Վ.յս առաջարկութիւնները Պ. Պրունով գրի առնելավլյիշեալ տէրութեց Լ օնտուա գտնուող երեսփոխանները պիտի ստորագրեն . և առաւելապէս անոնք որ յատկապէս հըրաման առած ունին սասրագրելու . այսինքն՝ ֆըսանսըզի և Շուէտի և Տանիմառքայի գործակալեները , երբ որ Լուա Բալմէրագըն , որ առաջարկութիւնը կատարելապէս հաւնած է , տէրութեղ պաշտօնէից ժողովքէն հրաման առնէ նէ իր ստորագրութիւնը տալու :

” Այս ալ կ'ըստեի որ՝ Հէսսէի Պիրէտէրեք իշխաննը , որ Տանիմառքայի թագաւորութեան մօտաւոր ժառանգն է , իր ժառանգութեան իրաւունքը (Ըստէնապուրկի մեծ դքսին շնորհած է . և այս կողմէն ալ ամէն դժուարութիւն վերցած է . Վեկուստէնապուրկի դքսութեան ցեղն ալ այս թագաւորութեանն ժառանգ ըլլալու իրաւունք կը ցուցընէ , բայց շատ հաստատուն չերեւիր . ինչ և իցէ՝ կերպով մը մէկ փոխարինութիւնն մը տալով այս դուքսն ալ պիտի հաճեցըննեն իրեն իրաւունքն հրաժարելու : Կըսուի որ Իրուսիա այս առաջարկութիւններուն հաճութիւն տուած չէ :

ԱՄԵՐԻԿԱՆ : Վաղիլեան ըստւած կզզիներէն Քու-  
պա կզզին բարեբերութեն և մեծութեն և տեղայն  
յարմարութեանը կողմէն երեւելիներուն մէկն է ,  
և Ապանիայի տերութեան ձեռքն է . ժամանակէ  
մը ՚ի վեր Վմերիկայի միացեալ նահանգաց բընա-  
կիչներէն խել մը մասնաւոր մարդիկ ասիկայ ձեռք  
ձերէլ կուղէին , բայց կառավարութեան նախա-  
գահ Ուայլու ձէնէռալը հաճութի չի տալէն զատ՝  
կզզին տիրելու պատրաստուող մարդիկը որ ուրիշ  
կզզին մը կեցած էին և անկեց Քուպայի վրայ պի-  
տի երթային , այն կղղւցն մէջ պաշտրել տուաւ .  
թուլ չի տուաւ որ գուրս ելլեն ։ ՚յն ատենը Վ-  
մերիկայի օրագիրները ՈՒայլու ձէնէռալը պախա-  
րակեցին ասանկ բան մը ընելու թող չի տալուն  
համար . և հիմա կ՚իմացրնեն կըսէ ֆռանսըզի քնա-  
րիչ-սինէլ օրագիրը , որ ամերիկայցոցմէք քանի մը  
մասնաւոր մարդիկ նորէն ձեռք զարկած են այս  
կղղիփս տիրելու , իրենց օգնական մարդ կը գրեն .  
և միացեալ նահանգաց իշխանութեան երկիրնե-  
րէն դուրս որոշեր են իրենց ժողվավելու տեղերնին .  
որպէս զի Ուայլու ձէնէռալը կարող չըլայ իրենց  
բանն աւրելու : Քուպայի կուսակալը իմանալով  
Հավանա կղղւցն կառավարութեանը իմացուց որ  
միացեալ նահանգներէն հոն բնակած գտնուողնե-  
րուն կամ նոր եկողներուն ըրածին ըսածին վրայ  
աղէ կ դիսողութիւն ըլլայ : Վմերիկայիները ասոր  
վրայ սաստիկ գտնգատիլ սկրսան . և կ՚ուղեն Ապա-  
նիայի այս օրինաւոր զգուշութիւնը թշնամութե

Նշան մը բոնել, որպէս թէ Ապանիան ասով Ամերիկայի միացեալ նահանգներուն դէմ պատերազմ բացածի պէս ըլլայ: Հիմա ամերիկացիներուն ժաղված տեղած առաջ է Ամերիկա կամ Չէկոսլովակիա ըստած տեղի է. և թէ որ ասկէց մէկ երկու նաւ Քուպայի վրայ երթան, և Ապանիայի նաւախումբը ասոնց պատահելով վըռնաէ և նաւերուն մէկը ընկղզմէ նէ իրենց կառավարութեան հրամանին և կամաց դէմ ասանկ բանի մը ձեռք զարնող ամերիկացիները ամերիկեան հասարակապետութեան պիտի բռնպէն. և Ապանիայի դէմ պատերազմ պիտի ուղեն, թէ որ Թայլու ձէնէւալն ալ կրնան հաճեցընելնէ: Այս ամերիկացիներուն ուղածը այն է որ՝ Ապանիացիները թէ որ պատերազմէ կը գգու շանան նէ՝ առանց կոռայ Քուպա կղզին իրենց ձեռքը տան:

# U.S. POSTAL SERVICE

Հայաստան լրագրույթ կրուտանդնութօլսոյ գործակալ յարգի Պէտքէռեան Պ. Վետիքը՝ մեծարգով Երզըման աղային և որդւոյն աղնուակիսն և արժանապատիւ Ստեփան աղային հետ Պրուսա երթալով, այն աեզաց սա հետեւեալ լուրը կը գրէ :

“Գալու օրերնիս գերապատիւ Տ. Գէորգ արքեպիսկոպոս Արքազան առաջնորդը՝ մեզի խապար էր ըստը, որ իրեն երթանք . Երզումաննեան մեծարգով Ստեփան աղային հետ դնացինք, և ըզմեզ պատուուլընդունելեն յետոյ խնդիր ըրաւ, որ գպրատան տղայոց այցելութիւն և քննութիւն մը ընենք իւր ներկայութեանը. Ո՛նք ալ հնազանդելով սրբազան առաջնորդին հրամանին, գնացինք մէկ տեղ, գաղղթերէնը մեծարգով Ստեփան աղան քննեց, և հայերէնը մենք. և ինչպէս որ գտանք նէ, աւասիկ կը գրեմ ձեզի անաշառ ՚ի ծանօթութիւն : Դպրատունը 500 աղայէն աւելի կան, որոնց 350ը հասարակ ընթերցանութեան և հայերէն լեզուն խօսիլ սորվելու կը պարապին . իսկ 150ը ուսումնականութեան կը ծառային :

” թուաբանութեան և աշխարհագրութեան  
դասատուն է Խռըիւտարցի Ծիրազեան յարգոյ  
Պ. Պոլոսը, և ունի 50 աշակերտ . որոնց հարցա-  
քննութեան մէջ յառաջադէմ հանդիսացան Անտ-  
թէոս Խըլիկձեան . Կարապետ Խանթարձեան . Պետ-  
րոս Տօղրամաճեան . Անւրատ Քէ հիայեան . Անրով-  
քէ տէր Գաբրիէլեան . Աբրահամ Անացականեան .  
Անտեփան Գուշաբլեան . Կարապետ Վճէմեան . Դա-  
նիկ Գօլսպեան . ասոնց ուրիշ ուսմանց մէջ ալյա-  
ռաջադէմ գտնվլեցան , որ իրենց տեղը պիտի նը-  
շանակեմ ։ Այս դասատութին ամսուականը երկու տա-  
րիէն ՚ի վեր մինչեւ հիմա մեծապատիւ ազգասէր  
Վարդերէս աղան Ախսաբեան կուտայ յաղթասիրու-  
թենէ շարժեալ , որուն վտխարէն՝ ինչպէս որ կը  
յուսամք , կընդունի Աստուծմէ զքարելյաջողու-  
թիւն սասծոս և ուսուեան թե ն իենա :

” Հայկաբանութեան դասատուն է յարգոյ Պ.  
Արտիքս Արգսեան, որուն աշակերտուներուն մէջ  
յառաջադէմ գտնըլցցան Ատամէսս Իբլիկձեան .  
Կարապետ Ահճամձեան . Աերովըէ տէր Դարբի-  
էլեան . Երահամ Վնացականեան . Յոլսէփ Դա-  
նիէլեան . Կարապետ Խանթարձեան . Կարապետ  
Տօղբամաձեան . ասոնկ այժմ Ճարտասանութիւն  
դաս կ'առնեն :

"Ψωληβερէն դասատուն է յարգոյ Պ. Յարութիւն օրագեան . որ ինքն ալ սոյն դպրատանը աշակերտներէն է եղեր, և այժմ դասատուն է . որուն աշակերտաց մէջ յառաջադէմ գտնուեցան Աատթէոս Իբլիկձեան . Կարապէտ սահաթձեան . Պօղս Ալէմոտաղի՞:

” Տաճկերէնի մէջ ալյառաջադէմ էն Ուաթէսս Իբլիկձեան . Կարապետ Տօղուամաճեան . Կարապետ ՎՃէմեան . Գրիգոր Պէնկլիցի . Ուատթէսս Ըերբինեան :

” Յունարէն դաստիուն է լոն մը , ոռ աւնի 15

" Յունակը ս քամատում է յիշ սը, որ ունի 15  
աշակերտ . հինգը աղջկունք են :

" Զայնաւոր վարժապետն է Պ. Պետրոս Բէ-  
հիայեսն . որուն աշխատութիւնն ալ յայտնի կը  
տեսնուի կար եկեղեցական ժամերգ ութեան մէջ,  
30 տղայոց քաղցր և ախորժելի եղանակաւ լնթերց-  
ւ հ հ ի ն

” Երկու դպրատուն ալ կայ աղջկանց համար  
Հռիփսիմեանց և Գայիանեանց անունով, որոց մէջ  
140 աղջկունք կը վարժին հասարակ հայերէն լւ-  
զուն խօսելու, կարդալու, գրելու, և չօրասլ հիւ-  
մելու : ”

” Ահա այսպան համառօտ տեղեկութիւն մը  
կուտամ ձեզի յարգոյ հրատարակիչ, որ եթէ արժան  
է ինչպէս որ կը կարծեմ, հրատարակէք ՚ի հայաստան  
լուգորին ՚ի պարծանս ազգիս, ՚ի քաջալերութիւն  
գերապատիւ սրբազան Առաջնորդին և ազնուա-  
կան Խչւանապետացն Պրուսայու, ՚ի յորդոր և ՚ի  
խրախոյս ուսումնասիրութեան աշակերտաց, և ՚ի  
վարձատրութի բարեջան վարժապետաց նոցին ” :

1850. Urwelt 27

1-Եակա Պէտուհ-

## የንግድዎች

— Արշակունյաց արքայի պատուական լրագիրը կը գրէ : “Մանխոսայի հացոց գլուխառունը որչափ որ կարելի է , բարեկարգութեամբ կը յառաջադիմէ : Առ այժմ աշակերտաց թիւը 95 հոգիի կը հասնի . որոնցմէ 11 հոգինք բերականութիւն կը սորվին . նը- մանսապէս քրիստոնէական վարդապետութեան ըս- կը զբունքը և թուաբանութեան սկզբունքը ” :

— Երկու տարի մը կայ . երբ որ բարձրապատիւ , Խամայէլ փաշայն բժշկութեան կայսերական դպրատան տեսուց էր , նոյն դպրատան երկրորդ կարգի ուսանողաց դասատու . Պ . Պօղոս թարեալ քեան , որուն համար անցուծները ծանուցինք թէ բժշկական լրագրին տաճկերէն լեզուով հրատարակիներէն է , գաղղիերէն լեզուէն տաճկերէնի աշխարհագրութեան լրաց նախաշաւիդ ծանօթութիւներ թարգմաներ և նոյն բժշկութեան դպրոցին տպարանը տպել տուեր էր : Նոյն գրքին երկրորդ մասն ալնոյն հմուտ թարգմանը այս օրերս տպել տուաւ տաճկերէն լեզուաւ . և հիմա երկուքն ալկը ծախուին . մէկուն գինն է 10 լուռուց , և միւսըն 20 կուռուց .

Ուստ օրեւթ Պ. Պօղոս Ծիրեաքեանը մէկ պիեց բանահանը լիւն մըն ալ պիտի թարգմանէ և հրատարակէ տաճկերէն լեզուով. որ բոլոր տիեզերաց կազմութեանը, և մոլորակներուն իրարու հետ կապակցութեանը, և մասնաւորապէս աշխարհիս շինքին վրայ կը խօսի : Այս տեսակ նիւթոյ վրայ խօսուղ գիրք տաճկերէն լեզուի մէջ առաջին այս է որ պիտի հրատարակուի : Եւ մեզի պարծանք է որ ասոր թարգմանն ալ հայագիւղէ : Անձազօր տէրութեան գպրատառներուն յառաջդիմութեանը հոգ տանիլն ալ կողմնակի կերպով մը ազգային է . որոնցիւտեւ ամենուն յայտնի է որ մեծազօր տէրութեան գպրոցներուն մէջ ուսմունք ծաղկելովը մեր ազգին մէջ տարածուելուն ալ էփ աղջէկ արդելքները վերցած են : Եւ մասնաւորապէս յիշել գրոցը յարգի թարգմանին անխոնն ջանասիրութիւնը կը ցըցընէ . որ տաճկերէնի թարգմանելու աշխատութիւնը դիւրացընող պարագայները հայերէնի թարգմանութեան համար ունենար նէ՝ մեր աղջային գրագիտութիւնը կը ծաղկեցընէր : Արտին եռանդը իբրեւ կատարեալ գործ կ'ընդունիմք, և չնորհակալութիւննիս իրէն կը մատուցանեմք :

## МЕДИА-ПРОГРАММА

Ուստի ամական առաջնորդությունը է Աւագրիայի կառ  
ու ավարութիւնը յատկապէս ուստումնական պիտ  
մամբ քանի մը հսկի պիտի խրկէ Ափրիեկէի կեդրա  
նը եղած երկիրները . որ հսն աշխարհական և բը-  
նական զննութիւնները լսնեն այս երկու գիտութե-  
ցըս յառաջադիմութեանը համար : Այս ճանա-  
պարհորդութեանս գլուխ պիտի ըլլայ Պ. Առւլէք  
քաջ լեզուագէտը , որ արդէն երկու անգամ Ափ-  
րիկէ գայցած է . և հետը պիտի գտնուին Պ. Պր-  
րէհմ , որ կենդանիներէ աղեկի կը ճանչնայ . և անօր  
եղբայրը Պ. Օքար Պրէհմ քաջ լեզուագէտ . և  
Քէթէնցին Պ. Վ իրթալէք բժիշկը : Ասոնք իրար  
պիտի գտնեն Եգիպտոսի պէր և արուն լճին քովե-  
րը , որ հին ատենուան Ֆերիս ըստուած լիձնէ . անկէց  
կարմիր ծովով մինչեւ Ասուաքին պիտի երթան . հսն  
ցամաքն ելլեւ լով Հասկէ շխատանի հիւսիսային կողմը  
պիտի սկըսին . և Նեղոսին կապայտ գետ ըստուած  
Ճիւղին վրայ նաւարկելով նոյն գետին միւս Ճիւ-  
ղին աղքեւը պիտի փնտուեն : Աւգրիա Հասկէ-  
չի հետ վաճառականութեան գաշինք մը ընելու  
մարդ ունի :

# ՀՐԵՍԸՆԿԻՉ

## ԱՐԱԳՐԻՑ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԵՂՄԱՆԴԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ